

ՄԷՃՄՈՒԵՅԸ ՀԱՎԵՏԻՍ

ՊԵՐՏԵՃԻ — ՍԲԵՏ

1861

ՀՈՒՄԵՐՈ — 64.

ԿՄՄՔ — ՃԵՄԱԶԻԼ ԱԻՐԻՎ — ԿԵԿՏԵՄԲԵՐ 5 ԱԼԵՔՍԱՆԿԱՅԻՆՈՅԵՄԲԵՐ 23

ԱՍԻՌԱՆԻ 23 ՀՈՅԵՄԲԵՐ ԲԵՋԱԿԻՄՊԵ

ՊՕՐՍԱ ԹԵԼԵԶԱՐԱՖԸ

Սարգիս 1. Դիկեմբեր.

Պուրտայ կեվէք* Իրգա. Արգ 55. Կերթ
Պուրտայ 127, 84, 52. տախտակ տարֆ. Իրէք, գո-
ղա տայիմա ֆէնա հայտէ. Սիւամ 65, 50. Ջէյթին
հաղը 76. Գամպի 25, 40. Երկրտէ իւշ ֆոնտո
տիւն. 68. 90 ա էնտիքտէն սողրա, պու կիւն 69
40 ա չըգորշ տըր: Գոնտուտէ 94 1/4:

1. Ծնար. 2. Դիկեմբեր.

Պիք Ամերիգա ձենկ կէմիտ, պիք Էնկիլդ պէյ.
իք ֆէմիտ իւզէրինէ վարդայ, պու կէմիտ պամըշ
վէ տէրունիտաէ օլան իքի Գոնֆէտէրէ, գոմիտէրէ.
րինի տիտիւ կիլիֆթ իթմիշ տիր: Էնկիլդ տեվէ.
թի թարդիտ իթմէր. լաթին էֆէտարը ամմէնին թախ,
միտի Ամէրիգա թարդիտի գապուլ իթմէրայ, ձենկ
գուհուր իտէճէք Կիր:

Օսմանը իթմիգարը 79. Եէնիսի 69. Գոնտու.
տէ 94 1/4. Պուրտայ 58. Մըրը պուրտայը Գալաս
56. 6. Գահվէ շէքէր կեվէք: Բամպուք տիւշիւն
վէ մաթրիմոնտէ Եօք. Իրէք զայէթ կեվէք:

Սերասքէր Սէհէմմէա Միւշտի բա,
շա հաղըթէթէրի, բազար իրթէսի
կիւնիւ Իգմիր նամ Պէլլէք վաքօրու
իլէ Բէօսթէնձէ ճանիպինտէն Միւ.
թանէյէ ալտէթ պուլուրմուշարպըր:
Իրթէսի սաղը կիւնիւ մապէյիք Հիւ-
մայունու հաղըթէթէր Եահանէյէ պի-
լաղիմէ, իլթիֆաթը սէնիյէյի ձենա.
պը միւլլէքանէյէ մաղհար պուլլուր:

տու գտան սողրա, Օպմանիլէ նըշանը
զիշանընըն պիլլինձի րիւթպէսի տախի
թէվձիհ պուլլուրուպ, Եէվմը մէք.
քիւրտէ աղպը վալա իլէ պապը Ալի
վէ պապը Սէքաթէրիլէ աղիմէթ պու-
լուրմուշար տըր:

— Եէյիսիւրիւսաճ հաղըթէթէրի տալ
իւր մախտուսէն իլթիֆաթը սէնիյէյի
ձէնապը միւլլէքանէյէ մաղհար պուլ-
լուրուպ Օսմանիլէ նըշանը զիշանը
նըն պիլլինձի րիւթպէսի թէվձիհ
պուլլուրուպ տըր:

— Պուտու շէրիֆ մէթապար-
ըթը, Սիւրէյէա բաշա հաղըթէթէ-
րինէ Սէճիտիլէ նըշանը զիշանընըն
պիլլինձի րիւթպէսի թէվձիհ պուլլու-
րուպ տուր:

— Գոնէա վալիսի Միւշա բաշա հաղ-
ըթէթէրի, սապար մէմուլլիլէթինէ ա-
ղիմէթ իլէմիշ տիր:

— Պուտա ճիլարընտա թուլու-
շան օրման, Եիրմի տէօրթ կիւնտէն
պէրու Եանմագտա օլուպ ալթէշ Խինէ.
Կէօլ թէրաֆլարընա տողրու իլէթիւ-
լէմէքտէ պուլլունմուշ տուր:

— Բմէրիգատա, Ֆէտէրէլէր զա-
գէպէ իթմէքտէ տիր: Պուլլարը նոյնձ
բէրին Գիւնտէ, տէնիլտէն Բօք Մու-
այալ նամ լիմանը վուրուպ Գոնֆէտէ-
րէլէրտէն իքի գալէ, վէ գըրգ պէշ
թօփ ալմըշար, վէ Պօֆօրտա օն պէշ
պինասքէր գարայա չըգարմըշար տըր:

Իշ պու Բուգիտէ հնգթմոտ իքի տէֆաթէննի տըր վէրէնիլէյի կիւնիլէրի նէշ օրմանաւ տըր.
Ֆիլլիթը Միլթանտէ յէճուտայը ճալտոմիտ ապօմաթ օլանիլ կիւն սէնիլի 50. զըւրուշ վէ ալմը
այլը 50 զըւրուշ տուր: Ապօմաթ օլմոյանլարա սէնիլի 60 վէ ալմը այլը 55 զըւրուշա տըր:
Տալլուպտա, բոլթա իւզէթի իւզէթիլիլէ օլարա Կ Սէհէմմէա ապօմաթ օլանիլ կիւն սէնիլի 60
վէ ալմը այլը 55 զըւրուշ. վէ ապօմաթ օլմոյան իւզէթի սէնիլի 70 վէ ալմը այլը 40 զըւրուշ տըր:

